

ԲԱՅՈՒԹԵԱԼԵՊ

ՕՐԱԿԻՐ

ԲԱՐԵՎԵ, ՏԵՍԵՍԱԿԵՐԵ ԵՒ ԲԵՐՈՒԹՅՈՒՆ

ԳԻՏԵԼԵՑ

Ա. ՏԱՐԻ, ԹԻՒ 8.

1843

ԱՊՐԻԼԻ 15.

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնադան :

Ա. Ապուրագին ան աստղի պէս փայլուն լսուերը որ ամառ գիշերները երկինքը կըթուզըտին, ու ռամփկը տեսնելով՝ աստղ ընկաւ կըսէ : Ինչուան աս օրս մեծ ու պղտիկ հաւասար կըզարմանան աս թուզուն աստղին վրայ, տգէտն ու իմաստունը հաւասար կըզմայլին աս գեղեցիկ տեսարանին վրայ :

Ա. Ապուրագին ամէն ատեն մեկնութիւններ տուին բնագէտք, և ինչուան վերջի ատեններս ընդհանրապէս ամէնքը կըսեպէին թէ աս երեւութիւնպատճառը ջրածինկազնէ, որ իր թեթևութեամբը կելլէ մըթնոլորտին էն բարձրերը, և հոն գիտուածով մը բուրնկելով՝ աստղի պէս լուսաւոր կերենայ, ու կըմարի : Բայց անօգուտ բան է առանց անոր գլխաւոր յատկութիւնները քննելու առաջուց մեկնութիւն տալը . ուստի տեսնենք թէ ինչուան հիմա ինչ դիտողութիւններ եղած են ասուաներու վրայ, որպէս վի կարենանք անկէ հաւանական հետեանք մը հանել :

Ա. Ապուալին գլխաւոր երեսոյթները ասոնք են .

Ա. Ապուալիները երկնքին այլեայլ կետերէն կելլան ու էն շատ երկու իրեք մանրերկրորդ թուզելէն ետքը աներեսոյթ կըլլան : Այսոնց շատին մեծութիւն ու փայլունութիւն չորրորդ կամ հինգերորդ կարգի աստղերուն պէս է . ստէպ կըհանդըլպի որ առաջին կարգի աստղերուն մեծութիւնը ունենան . իսկստ քիչ անգամ ալ կըպատահի որ արուսեակի պէս փայլուն լսու ունենան :

Բ. Ապուալիները ամէն ատեն միակերպ չեն տեսնուիր, հապա աւելի օգոստոսի 10էն ինչուան նոյեմբերի 20 . անանկ որ ասկէ առաջ կամ ետե եղած միջոցներուն իրաքանչիւր ժամուն մէջ ինը տասը հատ հազիւ կերենան . իսկ օգոստոսի 10էն ինչուան նոյեմբերի 20 ամէն մէկ ժամուն քառասուն յիսուն հատ, ըսելէ թէ գիշերուան եօթը ժամուն մէջ 330 ասուպ : Բայց աւելի զարմանալին ան է որ 1833ին Ամերիկա մէկ գիշերուան մէջ երեցեր են հազարաւոր ատուաներ, որ ամէնն ալ իրարու մօտ տեղէն կելլեն ու կըթուզին եղեր : Այն տարին նոյեմբերի 11ին ու

12ին երեցեր է՝ Պատրիկայի մէջ ասուաներու անձրե՛ , ինչպէս աչքով տեսնողներուն մէկն ալ է Հումագոլթ երեելի բնագէտը , և ուրիշ հաւատարիմ անձինք . նմանապէս 1834ին նոյեմբերի 12ին ու 13ին նոյն երեսյթը լուրոպայի մէջ ալ տեսնուած է . ասով կիմացուի որ ասուաները անթիւ են : Հիւսիսայգ երենալու ատեն ալ խիստ շատ ասուաներ կըտեսնուին երկնքին ան տեղը՝ ուր որ արշալոյս կայ . ասով կերենայ թէ ասուպին ու հիւսիսայգին պատճառը նոյն է :

Գ . Ինչպէս ասուաներուն երենալու ժամանակը՝ նմանապէս իրենց շարժման ընթացքն ալ կանոնաւոր է , և զրեթէ ամէնն ալ մէկ ըրտկութեան վրայ կըթռչին² , այսինքն մագնիսական միջօրէին զուգահեռական , որ ըսել է՝ արեելեան հիւսիսէն դէպ՚ի արեմտեան հարաւ :

Պատրիկանաւոր շարժումը յայտնի կըցուցընէ՝ թէ ասոնց պատճառը ջըրածին կազին բռնկիլը չկրնար ըլլալ . վասն զի աս կազին վառին ու մարիլը կամ յանկարծական է , կամ ընթացք ալ ունենայնէ՝ պէտք է անկանոն ըլլայ , երբեմն մէկ դին՝ երբեմն մէկալդին : Պատրիկանաւոր շարժման որոշեալ ատեն երենալուն պատճառաւաը շատ բնաբանք ենթադրեցին թէ ասուաները անհամար մանր մօլորակներ են որ արեւուն վը կըպտրտին , ու մարտ տմասուն մէջ ամէնը մէկէն լուսաւոր բուրգի ձեռվ կերենան արեմտեան հորիզոնէն վեր՝ որուն Օ ոդիսակոսի լսուան կըսենք . իսկ օգոստոսէն ինչուան նոյեմբեր ամիսը ան մարմնոց շրջանը երկրիս մօտենալով , կըշփուին երկրիս մթնոլորտին հետ ու լուսաւոր կերենան : Բայց հիմակուան ա-

ւելի ընդունելի կարծիքն է՝ թէ ասուաներուն ու հիւսիսայգին պատճառը երկրիս մագնիսական ելեքտրականութիւնն է . որ սաստիկ ասուափի անձրեսի և հիւսիսայգի ժամանակ կողմնացոյց՝ մագնիսը անհանգիստ կըշարժի , ինչուան որ աս երեսյթները դադրին : Բայց թէ ինչ պատճառաւ մագնիսական ելեքտրականութիւնը աս չորս ամիսներուն աւելի զգալի կըլլայ , կամ թէ ինչ կերպով լուսաւոր երեսյթներ կըտեսնուին , ոչ ոք կըցէր է ինչուան հիմա մեկնել . գուցէ ատենով երկար փորձեր ու դիտողութիւններ ընելին ետքը՝ աւելի աղեկ մեկնութիւններ տան բնագէտք :

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Հնուալեան ու մեծութեան կողմանէ անուանի ծառեր :

Ինչսերն ու տունկերը թէպէտ և շատ կողմանէ կենդանիներէն շատ տարբեր են , բայց իրարմէ աւելի պակաս դիմանալովը կարծես (թէ կեանք մը ունին , ու անով որը շատ՝ որը քիչ կապրին ինչուան որ չորսան կամ մեռնին : Հետագայ օրինակներէն կիմացուի թէ ծառերը որչափ ատեն կըրնան դիմանալ :

Ո՞նթէծումայի նոձի² անունով ծառ մը կայ Ո՞եքսիկոյին մէջ , որ 1520ին ատենները արդէն անուանի է եղերիրեն հաստութեանը համար . ասոր բունին շրջապատը 41 ոտնաշափէ , բարձրութիւնը չափէ դուրս . էնքիչ չորս հինգ հարիւր տարեկան է աս ծառը , ու տնկաբաններ կան որ ինչուան 2000 տարեկան ալ կայ կըսեն , և ինչուան հիմա իր կանաչութիւնն և ուժը ամենսեին չէ պակսած . և ասիկայ զարմանք չէ , վասն զի Ճիշդ և որոշ ատեն մը կամ չափ մը

1 Անձրեսելով չենք հասկընար թէ ասուաները ինչուան գետին իջեր են , հասկա երկինքը անձրես պէս թափթը եր են :

2 Գրեթէ կըսենք , վասն զի այնչափ անթիւ ասուաներու մէջ ունանք կըլլան որ ուրիշ ուղղութիւն կամ ամենսկն հակառակ ընթացք ալ ունենան :